

ԱՅՍՕՐ ԱՆՃԱՌ (Ճ-Ո)

Նորա ի ձեռանէ քումմէ մերժեցան.
մէք ժողովուրդք և խանչն անօտի՞ քո՛ :

Ղ անագայթ փառաց էին որ ըստ
բնութեանքս մարդկային. տանա-
պեցար ի՛ գիշերին աղծթեցեր ան հայր
յերկինս. ծագեա ի մեզ զըսոյ կրկ-
նային և փարստեան դերկիւղ չարին,
մասունք հոգւոց մեր եւ մարմին յեր-
կիւղ քո սուրբ բեւեռեսցին :

Մ երձեալ յուգան որ մանեկնոց հան-
դերձ գանտն փարսեցոց. անկան
նրման ստորանկեղոցն որք յաւիտեան
չէն կանգնեղոց. յուգաս նենգան համ-
բնեղոց անթիթ մահո՛ւ նըշան տալով.
փոխան սիրոյ զնա՛ մանեկնոց չար ընդ
բարւոյ վըճարելով :

Յ այնժամ առ գո՛ւթ սիրոյն պէտրոս
ըզմանային անուն մաղքոս. եհաստ
սուսերք զանկանջն աջոյ որ ոչ լըաւ
տեառն իւրոյ. իսկ տերն մեր արան
զանպէս յունկն մերձեալ բըժըշկապէս.
անողջացոյց աստուածապէս զոր ոչ
տեսին կուրացն հանգէս :

Նոր հօտի՛ն փոքո՛ւ ցըրուեալ քանզի
 զհոյ՛վիւրն քաջ հարեալ. պէտրոս մի-
 այն ըզհէ՛տ երթեալ ի յաղճկանէ վի՛-
 մին շարժեալ. նըչանակեալ հաւըն
 խօսէր առ ի պէտրոս տէրն ակնար-
 կէր. զբանըն յիշէր դո՛ւն արտասուէր
 ի գլո՛րմանէն գարձեալ կանգնէր:

Ծնորհեալ վիսի՛ն եկեղէցւոյ զոր պա-
 հեցէր ի հասելոյ. եւ կանգնեցեր ի
 գլո՛րելոյ վնսըն սրբախն արտասուե-
 լոյ. կանգնեա՛ւ և զի՛ս տէր ընդ նըմին
 ի գլորմանէ սայթա՛քողին, տալով ա-
 շացս յորդ արտասո՛ւս եւ ջո՛ւր նրման
 ծո՛վո՛ւ գըլխոյս:

Ո՛վ կամա՛ւ զանկանպելին կապեալ ըզ-
 ձե՛ռս արձակողին. ի յապարանսն
 տանէին կայնանիայ և աննային. ծա՛-
 ռայն զերե՛սն այն անպտանկէր յորմէ
 սրովբէ՛ն թեւասքողէր. թուք արձակ-
 եալ պիղծ բերանո՛վն յայն ո՛ր կուրին
 լոյս ծագեաց թքո՛վն:

Յորի: Աւետարան Մատթոսի. Կը. Էւ. 31: Յայնժամ
 ստէ ցնոսա: Վերջ 56. եւ փախեան:

ԱՅՍՕՐ ԱՆՃԱՌ



Ճ.

Դու Հօր փառքին ճաճանչն ու շող,
 Որ մարդկային բնութեամբդ յազլթող,
 Տազնապեցար գիշերն ի բուն
 Ազօթելով Հօրդ համարուն.
 Մագէ՛ մեր վրայ լոյսըդ սլայծաւ
 Ու Չարին վախն հերքէ իսպառ,
 Որ մեր հոգիքն ու մեր մարմին
 Սուրբ երկրւղիդ վրայ գամուին:

Մ.

Երբ Յուդայի հետ մոլեկան
 Փարիսեցւոյ գունդերն եկան,
 Պէս զեւերուն ինկան գետին՝
 Որոնց անկումն եղաւ յետին.
 Դաւով համրոյր տըւաւ Յուդա,
 Մահու առիթ նըչան մ'էր դա.
 Նա Տիրոջ սէրն ըրաւ կոխան
 Չար գործելով բարւոյն փոխան:

Յ.

Յուզուած Պետրոս ազէխորով՝
 Աջ ականջը կըտրեց սուրով
 Մաղքոս անուն ծառային ժանտ
 Իր տիրոջ դէմ անհընադանդ,
 Իսկ Տէրն իբր բժիշկ կը մօտի
 Այն ականջին օտարոտի՝
 Զոր իբր Աստուած բուժեց, սակայն
 Յամաւ կոյրերն չը տեքան զայն:

(Շարունակելի)

Ն.

Յըրուեցաւ հօտը փոքր ու նոր,
 Զի զարնուեցաւ Հովին անոր.
 Միայն ետեւէն կ'երթար Պետրոս,
 Շաշտեց աղջիկ մը վէմն, ափսոս...
 Երբ հընչեց ձայնն հաւախօտին
 Նայեցաւ Տէ՛րը Պետրոսին,
 Որ յիշեց խօսքն ու կ'արտասուէր,
 Ու գլորումէն կանգնեցաւ վեր:

Ն.

Եկեղեցւոյ վէմին կ'ներէ
 Զայն պահելով անկումներէ,
 Ու գլորումէն կանգնեց նորէն՝
 Լալուն համար սըրտին խորէն.
 Անոր հետ, Տէ՛ր, պահէ զիս ալ
 Սայթաքումէ գետնաթաւալ,
 Տալով աչքիս արցունք ու լաց,
 Ու գըլխուս ջուր ծովատարած:

Ո.

Ո՛հ, ի՛ր կամքով՝ արձակողին
 Անկապ ձեռներն կապած կողին՝
 Ապարանքը կը տանէին
 Կայրափայի եւ Աննային...
 Ծառան զարկաւ ա'յն երեսին՝
 Որմէ Սրովբէք իսկ կը սարսին.
 Պիղծ բերնով թո՛ւք նետեց Անոր՝
 Որ թքով կոյրին լոյս տըւաւ նոր:

ԵՂԻՆԷ ԵՊՍ. ԴՈՒՐԵԱՆ